



### ՅԻՍՈՒՆ ՏԵՐԻ ԱՌԱՋ

### ԼՈՒՐԵՐ

#### ԾԱՅՐԱԳՈՅՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹԵՆԷՆ

#### ՄԱՀ ԳՐԻԳՈՐ ՄԻԱԼԵԱՆԻ

Տխրութեամբ կ'արձանագրենք ծանօթ մասնորական և կրթական գործիչ այս յարգելի ուսուցիչին մահը, որ Ապրիլ ամսոյ 5ին տեղի ունեցած է Գահիրէ, ուր գացած էր իր վերջին հիւանդութենէն վերջ կազդուելու շրջան մը ընկելու համար իր զուկին և սիրելիաց մօտ:

Հանգուցեալը բնիկ Պարսիղակցի էր: 1884ին, աւարտելէ ետք իր ուսումը, կը նետուի ուսուցչական ասպարէզ: Զինուորագրարին կ'անցնի Հալէպ, և 1919ին ուսուցիչ կը կարգուի տեղւոյն Անկյօ-Հայկական վարժարանին, Հ. Բ. Ը. Միութեան հրահրով Երուսաղէմ կու գայ նոյն տարին, հոն հաստատուելիք սրբանոցին մէջ իրեն պաշտօն արուելու կարգադրութեամբ: Այդ աթիւ Գահիրէ կ'անցնի, ուր կը ստանձնէ Ազգային Գալուստեան վարժարանի տեսչութիւնը, զոր կը վարէ մինչև 1922: Այդ թուականին կը փոխադրուի Երուսաղէմ, Բարեգործականի զոյգ սրբանոցներուն մէջ կրթական վարիչի պաշտօնով: 1924ին ուսուցիչ է Ս. Յակոբեանց ժող. վարժարանին մէջ, ուր մինչև ի վերջ 1935ի կ'աւանդէր բնական և չափական գիտութեանց դասեր, և ոգրացեալ Կ. Գարիկեանի մահէն վերջ և Օչականի զաւէն առաջ՝ նաև արդի Հայերէն և զրականութիւն:

Շտաթ, Ապրիլի 10ին, Ս. Պատարագէն ետք, կատարուեցաւ հոգեհանգիստ Մայր Տաճարին մէջ. գլխաւորութեամբ Ս. Պատրիարք Հօր: Խօսեցաւ իր նախկին դպրոցական բնկերն ու հայրենակիցը՝ Տ. Մկրտիչ Արքեպս. Ազունսունի:

Տ. Ասողիկ Վրդ. Շանկայէ մեկնած է Ապրիլ 23ին և Խարպին հասած է 27ին, ճամբան Յինկաան, Տայրէն և Չանչուս քաղաքներու ազգայինք ի տես եկած էին իրեն: Աստուգ և Մուքտէնի մէջ կան եղեր շուրջ 150 հայեր: Նոյնքան մը կը գանուին եղեր Մանչուրիոյ քաղաքները, Թէնչին և այլուր, ուր պիտի այցելէ յետոյ: Մոյիս 2ին, ըստ Հին Տաճարի Զատիկ տօնուեր է Խարպին, պատարագեր է սեպտական հայ մատարան մէջ, որ ունի իր վարչական ժողովը: Ինչպէս Շանկայ և ի ճանապարհին, նոյնպէս Խարպինի մէջ, ուր 200 է Հայոց թիւը, սրտագինս ընդունիր են զինքը: Այժմ սկսած է արդէն իր գործին, և ժողովին հետ կը պատրաստէ ընդհանուր վիճակացոյց իր շրջանակին: Շանկայի մէջ ճանչցեր է Գահիրէի Պր. Հայկ Ասատուրեանը, որ մարդական յաջողակ Ստատինս ունի եղեր: Հանգ. Ժամհարեան բարերարի որդի Պր. Սնգրաք, որ դրամատուն հիմներ է Պարօթիկի մը հետ: Եւ կարնեցի Չարսիան ընտանիքը, որ հօցի և անուշեղէնի մեծ գործ ունի: Եւ Պր. Մելիք Նուպարեան, որուն հիւրը եղեր է տան օրեր: — Թէ՛ Շանկայի և թէ Խարպինի մէջ տեղական թերթերը, մասնաւորաբար Ռուսականները, հետաքրքրուած և յօգուածներ գրած են Հայոց և իրենց նորակ Հովիւին մասին:

(Տ. Ասողիկ Վրդ. Ղազարեան - ազատագր. վախճանած 1978ին ի Պաղատտ - 1937ի Մարտ ամսուն, Թորքոմ Պատրիարք Գուշակեանի կողմէ զրկուած էր Մանչուրիա, իրրև առաջին Հովիւր Մայրապոյն Արևելքի Հայութեան: Մ. Խ.):

(«Սիոն», 1937, ժ.Ս. Տարի, Մայիս, Թիւ 5, էջ 164):

(«Սիոն», 1937, ժ.Ս. Տարի, Յունիս, Թիւ 6, էջ 195):